

բարց իմոց Առաքելին եւ Տաւնապետին, Ա.. դպաթին, եւ Թարոսին, Պետրոսին եւ Ամրվարդին, եւ այլ ամենայն արեան մերձաւորաց իմոց, կենդանեաց եւ հանգուցելոց, եւ կողակցին իմոց Նար Մելքին եւ որդւոյ իմոց Սահակին, եւ գեռաշամակ եղբարորդոյն իմոց Աւագ Ասրկաւագին, եւ այլ ամենայն ընտանեաց իմոց. ամէն: Ես, նուաստ եւ տառապեալ ոգի, ծոյլս եւ պղերգո, հողս եւ մօխիրս, Տէր Մարդարէս, որ անուամբս եմ քահանայ, եւ գործովս ունայն, գրեցի եւ ծաղկեցի եւ կազմեցի եւ եղի յիշատակ յաւիտենից ի վանս օր կոչի Տանծիկավանք, ...սուրբ առաքելոց եւ սուրբ Նշանին, եւ սուրբ Կորպապետին, եւ սուրբ Սարգսին, եւ ի գրահատարին եւ այլ ամենայն սրբոց, որք աստ կան հաւաքեալ, եւ ի յառաջարդութեան Տէր Գալուստ արհիեպիսկոպոսին . . . եւն:

88.

## ՄԱՇՅՈՑ

1590.

ԹՈՒՂԹՔ 96: — ՄԵԾՈՂՈԹԻՆ 20×15 մետ: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ միամիւն: — ՆԻՒԹ: ԹՈՂՈԹ: — ՀԱՆԴՍՄԱՆՔ լւա: — ԳԻՐ ԲՈՂՈՐԴԱԳԲ: — ԺԱՄԱՆԱԿ: Թ.Թ (1590): — ԳԻՐՉ Տէր Գրիգոր: — Տէ՛ր Նորիման: — ԿԱԶՄՈՂ Շամլու: — ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ տես վարը:

**Մատևանս է Մաշյոց, կան միայն քանի մը կանոններ:**

ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ. Էջ 152. «Արտաւրհնեալ է Աստուած եւ համայցոյ սուրբ երրորդութիւն, որ գնացաք ի Սեբաստիոյ Գաւուր ի Աստուածամայր կեցանքո»:

Էջ 157. «Յիշատակ է Մաշեմոցս մահդասի կուրիճանին, եւ իւր կողակցին մաղտեսի Մուլքէի հոգւոյն, որոյ յիշատակն աւրհնութեամբ եղիցի, ի ձեռն Տէր Գրիգորին ի թվին Ուլթ. Յունիոն Փ.Զ. եղեւ ամեն»:

Էջ 187. «Կողմեցաւ Մաշեմոցս ի Սեբաստիոս ի թվին Ուլթ. ձեռամբն մեղապարտ Համբուխ, աղաչեմ զձեղ որ յիշեք ի բարին: Յորդամ զհիւանդըս բժշկես, Համբու գրիչո յիշատակես, յաւժար սրտիւ ողորմի կամ Հայր մեր որ յերինս ասես»:

ԹՈՐԳՈՄ ԱՐՁԵՊԻՍԿՈՊՈՄ ԳՈՒՇԱԿԵԱՆ

(Շարտանակելի):



## ՀԱՅԵՐԻՆ ԶԵԽԵԳԻՐՆԵՐ Ի ՍՈՓԻՑ

## ՇԱՐԱԿՆՈՑ

1629.

ԹՈՒՂԹՔ 304 (Էջ 608): — ՄԵԾՈՂՈԹԻՆ՝ 13×10: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ միամիւն: — ՆԻՒԹ: մազաղաթեան: — Տէ՛ր 27: — ԿԱԶՄ կաշեկազմ (Նորագոյն ու վերջին ստացչին կողմանէ կազմուած ու հինը շնչուած): — ՀԱՆԴՍՄԱՆՔ շատ լաւ: — ԳԻՐ Ճին պոլիրազիք: — ԶԱՐԴԵԳԻՒԹ սիրուն: — ԽՈՐԱԳԻՌՈՒ կարմիր թանալով: — ԽՈՐԱԳԻՌ նուրպ: — ԼՈՒՇԵՑՎԱՐԴԻ ընտիք, տաղ տեղ սրբոց պատկերներ ալ կան: — ԿԱԶՄՔ 8: — ԺԱՄԱՆԱԿ ՈւՀ (1078+551=1629, Յունուար 21): — ԳԻՐՉ Միքայէլ: — ՏԵՂԻ, ԿՈՍԱՆՂԻՆՈՒՊՈՒ ի գլուխ Ս. Սարգսի: — ՏԵՂԻ անոնք շնչուած: — ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ էջ 54, 510, 604-606: — ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ Սեպհականութիւն Հրամա Սինաս նաւասնամի ի Սոփիա Պուլկարիո:

**Մ ստեանս է Շալրակնոց:**

Կը սկսի «Երգեցէք որդիկք Սիովնի երգ նոր» ով ու կ'աւարտի զրիչն յիշատակարանովը (Էջ 510): Էջ 511 էն մինչեւ էջ 604 կը բովանդակէ խրատականներ՝ թէ ի՞նչ շարական պիտի երգեցուի ամէն մէկ տօնին օրը, ի՞նչ կարգաւ պիտի ըսուին նոյն աւուր աղօթքները, քարոզներն ու սաղմոնները: Կը տրուին նաեւ զանազան տեղեկութիւններ այլ եւ այլ օրերու եւ տօներու աւուր պատշաճի վերաբերեալ: Այս խրատականներու մասի հաւանօրէն երկրորդ գրիչի մը կը վերաբերի. թէ՛ զրի տարբերութիւնը եւ թէ՛ այն պարագան որ եթէ առաջին զրիչն ըլւլար՝ անշուշտ առաջին զրիչն իւր յիշատակարութիւնը այս մասէն վերջը, որ է լսել՝ ամրազջ զրութեան աւարտումէն ետքն պիտի զրիը, եւ կամ եթէ զանազան ժամանակներու մէջ զրած ըլլար՝ անպատճառ յիշատակարան մալ ամէնէն վերջը պիտի դնէր՝ կոռուն են մէր հաւաստումին:

Յիշատակազրութիւնք. Էջ 510 (Յունու զրիչն): «Փառք ամենասուրբ երրորդութեան. հաւար եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ յաւիտեանս ամէն: Գրեցաւ շարակնոցս ի լաւ եւ յընտիք աւրինակէ: Զի աւրինակն զրիալ էր այսպէս թվականն Զի՞Դ. թաղաւորութեանս Հայոց Հեթմոյ որդւոյ արքան լւունի. ի մայրաքաղաքիս Սիսայ ի գուռն սուրբ Նըշանիս. եւ մերս զրեցաւ թվին Ուշի Յունակարի ԻԱ. ի մայրաքաղաքն ի կոստանդինուպալիս ի դուռն սուրբ

Սարդսիք: Զեռամբ անարժան գրչի Միքայէլի: Արդ աղաչեմ զամենեսեանդ որք հանդիսիք սմա կարդալով կամ յաւրինակելով մէկ հայր մեղախ մի յիշեցէք զանարժան գրիչս եւ զնաւզան իմ . եւ զկենդանիս եւ զննչեցեալսն իմ եւ Աստուած զմիշողդ յիշէ իւր միւսանգամ գալըստեանն ամէն . Հայր մէր որ յերկինս :

Արդ գրեցաւ զսա ի հալալ արդեանցն . . . (ջնջուած է անունը) սարկաւագն եւ ետ գրել անձին իւրում . . . (այստեղ եւս երկու անոն ջնջուած է) Աստուած բարով վայելել տացէ իւրեանն ամէն եւ ի հանդերձեալ զերկնային ուրախութիւն պարզեւսցէ ամէն :»

Էջ 54. տարբեր գրչի, նոտր գրով, պատկերի մը ետեւի կողմը առանց թուականի այսպէս գրուած է :

«Յիշայտայկ է այս Շարայկանըս Այկնեայ գուղն կամըրկեպցի թէվէքէլենց հանգուցեալ լուսայհողի Արութին աղային որդոցն Մարտիրոս աղային է միթէ որդ ունիմ զովելի Արութինին Աստուած ըրի վայելումըն տացէ Աստուած շընորհ եւ իմաստութիւն տացէ ի (եւ) նըմայ փառք հավիտեանըս ամէն : Միթէ կարդացողաց եւ առնկըն էթօղաց եւ ես Աստուած էթօղաց (այսպէս էր գրուած) ողորմեցի եւ նայ իւրում ամէն : — Եւ զայս գըրողիս մէկ մէկ ողորմեա ասացէք: Հայր մէր . . .»

Գ. Էջ 604. Նոյնպէս նոտր գրով կայ Հետեւեալը. «Թուական Հայոց ՌՃՂԶ սենէյինեոյ Ակնայ գուղըն կամըրկեպցի լուսահողի . . . թէվէքէլեց թոռ մեղսայէր Յովանէսըս յարդեամբըս այս շարյակըս յառիյ եւ ձեռամբըս զեղեցիյ յով առմ հանդիպիք յիշէք հայր մեղայիւ միյ մեզ եւ մեր նախնիք էյ որ Տէր Աստուած յիշէյ ըզձեզ յուրմարցէյ (այսպէս) դատաստանի յօրէյ ամէն :»

Բ. Էջ 605. նոտր գրով գրուած է Աստուածածնի շարական մը, որ կը կնուած է տարբեր գրչով նաեւ 607 էջին մէջ: Այդ շարականին վերջը (Էջ 606) կը կարդացուի. «Յերում պատրաստական ծառայ չնչին տրուալ Մարտիրոս թէվէքէլեան :»

Հ. ԵՓՐԵՄ ՊՈՂՈՍԵԱՆ

Սոֆիա, 30 նոյ. 1925:

## Ա Կ Ե Տ Ա Ր Ա Ն

?

Մատեանս է Աւետարան որ կը գըտնուէր ՍոՓիայի Պուլկար Ազգ . մատենադարանին մէջ: Սոյն մաղաղաթեայ Աւետարանը ԶՂԵ (795+551=1346) հայոց թուականին նորոգուած է եւ ունի այս շահեկան յիշատակարանը:

«Արդ ցանկացող եղեալ այսմ լուսերանք եւ վարդափիթիթ հոգեարագ բուրստանիս . քառավտակ վետոցս . եւ աստուածարան սուրբ Աւետարանիս . պատուելի այրն Աստուծոյ թուսրով Շահն . եւ ետ զսա վերստին նորոգել . զոր տէր Աստուած նորոգեսցէ զմանկութիւն նորա ամէն . ի նեղ եւ ի գառն ժամանակիս յորում մեծ մայրաքաղաքն թէողուալալիս անապատ եղեւ ի մարդոյ եւ յանասնոյ ի յազգէն հապարու եւ իսմայէլացոցն: Նա եւ արեւելեանքն ամենայն տուն վրաց . որ յոլովք ի սուր սուսերի մաշեցան . եւ այլք ի սովոյ մեռանէին . որ ոչ ոք կարէ պատմել զանցս աղետիցս զոր եկն ի վերայ ազգիս Քրիստոնէից եւ այն վասն առաւել յաճախ մեղաց մերոց: Որ բաղում տանուտեալը եւ քահանայք մուրովք տարաշխարհիկ ըրջէին ի հայրենի գաւառաց . . . Երեմիայ պիտէր որ լայր զանըրմբոնելի վիշտս քրիստոնէից: Եւս առաւել ազգիս հայոց: Արդ ստացաւ զսա զաւակ ի Սիոն . . . եւ աստեացս ի վարժումն ուսումնասիրոց . ի յիշատակ իւր եւ եղբաւըն իւրոյ Շիրին Շահին եւ ծնողացն. Ռոմիկին եւ թագուհէ Պր Շահին եւ Սիրատիկնայ, փոխեցելոցն ի Քրիստոս . զոր տէր Աստուած բարձակից արացէ զնոսայ նաւապետ(ի)ն Աբրահամ(ու)ն ամէն: Արդ եղեւ վերջին նորոգումն սուրբ աւետարանիս ի թուականութեանս հայոց ԶՂԵ: ի գաւառիս Խաղանեաց ի յանառիկ զղեակս որ կոչի Բաբերդ, ձեռամբ սուտանուն մահատեսի Յովհաննէս Նաղաշի եւ կազմողի . առ զրան սրբոյ աստուածածնիս եւ որրոց հրեշտակապետացս . ի հայոց վերտղիտողութեան տեառն Միթարիտա . ի հայրապետութեան այս գաւառիս տէր Սահակայ եւ տէր Ստեփաննոսի եւ ի թագաւորութեան հայոց կոստանդի եւ յիշայնութեան աշխարհին հոռմաց Յորաթինային որ էր այր բարեպաշտ զի յոլովք ի յաշխարհի նորա լնուին հազիւ

զսովեալ անձինս զոր տէր Աստուած յերկար  
առնէ զպետութիւն նորա ամէն:

Արդ որք աւկտիք ի սմանէ քահանայք  
եւ ժողովուրդք յիշեսջիկ ի սըրընթաց եւ ի  
մաքրամատուց աղաւթս ձեր զբարեմիտ  
այսն զնոսրով Շահն եւ զայլ ամենայն հա-  
մացեղս իւր, զվերագրեալոն եւ Քրիստոս  
յոյսն ամենեցուն . . . յիշողացդ եւ յիշե-  
լոցս ողորմեսցի առ հասարակ եւ նմա փառք  
յաւետեանս ամէն:

Յ քիրացեան



ՄԻՔԱՅԵԼԻ ՍՈՍՐԻՈՅ ԲՆԴՀԾՈՆՈՒԻՐ ՊԵՏՄՈՒ-  
ԹԵՐՆ ՀԵՅԵՐԻՆ ԹԵՐԳՄԱՆՈՒԹԵՐՆ 1248թ Ա.թ.  
ԿԵՆԻ ԳՐՉՈՒՒԻՐԸ

Ա.

Շահ-Արաս մեծի արշաւանքի չնոր-  
հիւ երկրից — Հայաստանից — տարագիւր  
ժողովուրդը ժամանակ ունեցաւ իր հետ  
տանելու նաեւ բազմաթիւ գրչագուր: Այդ  
գրչագրերի մի մասը, չնորհիւ նոր-Զուղայի  
Ամենավրկչեան վանքի այժմ հաւաքուած  
եւ տեղաւորուած է նորաչէն Մատենագրաւ-  
նի մէջ: Հարաւային Պարսկաստանի գլուխ-  
րից խնամքով հաւաքուած ձեռագրերը վան-  
քի ունեցածի հետ միասին, հասնում են  
մինչեւ 600 օրինակի: Բացի սուրբ Գրոց  
գրչագրերէն, որոնք կը կազմէին ընդհանուր  
թուի մեծագոյն մասը, նոր-Զուղայի Մա-  
տենագրաւնի մէջ կան նաեւ մեր տռչմային  
պատմագրերի օրինակներ, ինչպէս Խորենա-  
ցու, Եղիշէլ, եւ այլն: Կան հոն նաեւ մի  
շարք «ժողովածու» կոչուած ձեռագրեր,  
որոնք ունեն հաստուածներ «Արեւելեաց  
Մնացորդից» պատմութիւնից: Կան նաեւ  
գրչագիր կանոնագրեր, որոնց մէջ հաւաքոյն  
օրինակը՝ Հայոց Կանոնագրքի: Թողնելով մի  
անգամի՝ տալ համառօտ բովանդակու-  
ալլ անգամի՝ տալ համառօտ բովանդակու-  
ալլ «Ուկիփորիկ» կոչուած մի գրչագրի,  
ներկայիս անցնինք «Միքայէլի Ասորույ  
պատրիարքի» պատմութեան գրչագիր օրի-  
նակին, որ Ամենավրկչեան վանքի Մատենա-  
գրաւնի թիւ 243-ի տակ է արձանագրուած:

Նախ տեղեկութիւններ. — թերթք  
247. — մէծութիւն՝ մօտաւորապէս 41×23  
×8. — նիւթ՝ քուլք. — կազմ՝ կածե-  
պատ փայտ. — հանդամանք՝ լտու. — դիր՝  
բոլորդիր (խոշոր). — գրիչ՝ անձանօթ. —  
ստացող՝ Դաւիթ վարդապետ. — ժամանակ  
թարգմանութեան՝ 01.է (697+551=1248).  
ստացողի՝ ԶԾԱ (751+551=1302):

Զեռագիրը ամբողջական է. ունի  
յաւելուած «Յասորի գրոց վասն որք ՅԻԺ  
հահապետացն, մարգարէք եւ առաքեալք,  
եւ թագաւոր եւ դատաւոր». Յաւելուածէն  
վերը կու գայ ստացողի յիշաստակարանը՝  
խոշոր երկաթագիր տառերով. — «Զատա-  
յող սուրբ գրոցս Միխայելիս, զնւաստողի  
դիթ սոսկանուն վալ աղաչեմ յիշել սրտի  
մտաւք»: Պատմութեան իրը չարունակու-  
թիւն՝ ձեռագիրը տալիս է Հռոմի եւ Կ.Պոլի  
Հայրապետաց ցանկը. որին 232րդ թերթի  
երկրորդ երեսի վրայ յաջորդում է մի խիստ  
կարեւոր յիշաստակարան, խոշոր շղագրով  
«Յանուան Ամենակալին Աստուծոյ», ես տէր  
Յովհաննէս յազգին Աւրաբեանց, պոս-  
տափառական եւ Հայոց մեծաց, եւ Մետրա-  
պալմա սիսական նահանգիս: Եկաք ի վեր  
ի Նորավանս առ վարդապետն Դաւիթ, եւ  
սոքայ խնդրեցին ի մէնջ ժողովուրդ ին-  
քեանց ի սատար ո. ուխտիս, եւ մէք տվ.  
սոցայ ժողովուրդ զմնկեղի, զեղկան, զե-  
ղինկանածոր, զվաղցանի, սեփհական ժողո-  
վորդ եւ թեմ: Եւ սոքայ կարգեցին ի տա-  
րին Գ աւը պատարագ ի տաւն ծննդեան:  
Եւ մի ոք իշխեսցէ հանել զոսայ ի սուրբ  
ուխտէս, ի մերոց կամ յաւտարաց, եւ որ  
ոք հակառակի կամ հանել ջանայ ՅԺԻ  
Հայրապետացն նղոված եղիցի, մասն եւ բա-  
ժին զՅուղային եւ զիսաշահանուացն առցէ,  
եւ ինքն ելցէ ի չնորհացն Աստուծոյ ամէն:

Գրեցաւ ի թվականիս Հայոց ԶԾԱ  
առաջի սուրբ Սիօնիս եւ վարժայպետիս  
Դաւիթի հաստատէ գիրս կամաւ նոցայ»:

233րդ թերթից սկսւում է Հայոց  
Հայրապետութեան սկզբնաւորութիւնն ու  
ցանիը՝ ժամանակակարգութեամբ՝ մինչեւ  
Կոստանդին Գ. Բարձրբերդցին, որի 25րդ  
գահակալութեան տարին թարգմանուած է  
Միքայէլ Ասորույ պատմութիւնը:

Ահա թարգմանողի յիշաստակարանը:  
Տէր Կոստանդին, յերբորդ մասնէ Հայոց  
ի գլուխ Բարձրբերդցոյ, որ Հայի Հարաւոլ  
ընդ դաշտն Կիլիկիայ եւ ի ծովն Ադրբիանու  
դարանի թիւ 243-ի տակ է արձանագրուած: